

Մանիա Ղազարեան, Արցախի Արուեստի Գանձերը, Տպ. Կաթողիկոսարան Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս, 1993, 221էջ, Փրանսերէն եւ անգլիերէն լեզուներով ամփոփումներ (էջ 135-150), 170 գունատիպ լուսանկար (էջ 153-200), արցախեան արուեստի 129 մոթիֆներու գծանկարներ (էջ 203-216), մատենագիտական ցանկ (էջ 129-133), ցանկ՝ Մանիա Ղազարեանի հրատարակուած եւ անտիպ 42 գործերու (էջ 217-218) եւ կենապրութիւն՝ Մանիա Ղազարեանի (էջ 219):

Նեղ, շատ նեղ մասնագիտութեան մը նուիրուած աշխատասիրութիւն մըն է Մանիա Ղազարեանի Արցախի Արուեստի Գանձեռն, զոր գուցէ կարգ մը արուեստաբաններ պիտի տատամէին ընդունիլ որպէս գործ մը, որ կը զբաղէր արուեստի սահմաններէն քչիկ մը դուրս ինկող հարցերով: Թերեւս ա'յս իսկ է պատճառը, որ արուեստներու ուսումնասիրութեան լայնատարած աշխատանքներուն առընթեր՝ ալսօր հազի՛ւ թէ կարելի ըլլալ գտնել բաւարար գործեր, որոնք նուիրուած ըլլան զնումին եւ լուսաբանումին՝ օրինակի համար՝ խեցեգործութեան, գորգագործութեան եւ արուեստի նոյնանման ալլ արտայալութիւններուն. աւելին՝ արցախեան արուեստի քննութեան պարագալին, այդ մէկն եղաւ գրեթէ անկարելի վերջին եօթը տասնամեակի ընթացքին՝ որպէս հետեւանքը Արցախի մէջ տիրապետութիւն հաստատած բռնակալութեան: Ահա թէ ինչո՞ւ համար Ղազարեան կը հաստատէ, թէ «Արցախի յարդարանքալին-կիրառական արուեստը հայ մշակութիչութեան մէջ տիրապետութիւն հաստատած բռնակալութիւն» է: [Սակայն] այն որոշակի հետաքրքրութիւն է առաջացրել յատկապէս որպէս ճարտարապետութեան առընչուող երեւոյթ: Զի ուսումնասիրուած կոթողների յարդարանքի գաղափարագեղարուեստական կառուցուածքը, չեն արժեքաւորուել նրա գեղագիտական առանձնայատկութիւնները, չի որոշուած նրա տեղը հայկական դեկորալին արուեստի ընդհանուր համակարգում: Ըստ պատշաճի չի ուսումնասիրուած Արցախի խաչքարերի եւ բարձրաքանդակների արուեստը: Արցախի տարածքում տասնամեակներ շարունակ անխնամ մնացած, ճակատագրի բարեացակամութեամբ պահպանուած խաչքարերից եւ գերեզմանաքարերից մի քանիսը միայն յաջորդաբար տեղ են գտել զանազան աշխատութիւններում: Ուսումնասիրողների տեսադաշտից դուրս է մնացել Արցախի քանդակագործական հարստութիւնը՝ բարձրաքանդակները ...» (էջ 35):

Եւ անցաւ ժամանակը, իրեն հետ բերելով ո՛չ միայն քայքայումն ու աւերածումը բնութեան ձգուած ճարտարապետական եւ այլ բնութի կոթողներուն՝ այլ վանտալալին լափշտակումն ու իւրացումն անոնց՝ Արցախի մէջ անիրաւ կերպով իշխանութիւն հաստատած ազերիին կողմէ, որ յանկարծ օր մըն ալ ինքզինք լայտարարելէ ետք լետնորդները երէկի քրիստոնեալ աղուանին՝ Արցախի արուեստի մեծ ու փոքր բոլոր արտայալութիւններն ալ լայտարարեց աղուանական, եւ առ այդ՝ նաեւ ազերիական։ Անշուշտ եղան հակադարձութիւններ սա խժալուր լայտարարութիւններուն դէմ, այսուհանդերձ քիչեր, շա՞տ քիչեր սիրտ ու ժամանակ ունեցան զբաղելու այս հարցով, որով հետեւ անով ազգայնականութեան եւ ցեղամորութեան խարանն ստացած պիտի ըլլալին իրենց ճակատին, եւ անկէ ետք Աստուած' գիտէր թէ ինչե՛ր կրնալին պատահիլ իրենց։

Տիսուր բան է մակաբերումն այս բոլորին, ալսուհանդերձ կարեւոր եւ անհրաժեշտ՝ եթէ որոշած ենք ուղիղ առնել մեր քայլերը հայու մեր կեանքին ընթացք ու նկարագիր տուող ուղիներէն ներս։ Աւելին՝ եթէ կ'ուզենք ուղիղ եւ շիտակ նալիլ աչքերուն հայու լաջորդ մեր սերունդներուն։

Այսպէս՝ լքուած, գրեթէ մոռացումի մատնուած, պարտադրաբար հեռու պահուած արտայալութիւնները մեծ կամ փոքր արուեստներուն՝ սպասեցին երկար, սպասեցին ակնկառուց այն օրուան՝ երբ կարելի պիտի ըլլար բարձրաձայն լայտարարել մարդուն կեղծիքը մարդուն դէմ։ Իրաւ էր, որ կիրառական կամ, ինչպէս սովոր է կոչելու զանոնք գիտութիւնը, մանր արուեստները մի՛շտ ալ մնացին լուսանցալին՝ ուսումնասիրութեանը մէջ այն արուեստներուն՝ որոնք ընդհանրապէս գործ ունեցան քերթողութեան հետ եւ երաժշտութեան, պարին հետ եւ նկարչութեան, քանդակագործութեան հետ եւ ճարտարապետութեան։ Տրուած ըլլալով որ կիրառական արուեստներն ամէն բանէ առաջ հետաքըրքրուած էին «գործնական» եւ «օգտակարալին» երեսովն իրերուն՝ անոնք ընդհանրապէս մնացին թերգնահատուած, ինչպէս որ կը հաստատէ Գարեգին երկրորդը յառաջաբանի իր խօսքով (էջ 8), մինչդեռ անհրաժեշտ էր որ անոնք դրուէին անմիջական քովիկը ալսպէս կոչուած «մեծ արուեստներուն», ու գալին ամբողջացնելու եւ ընկալելի ընծայելու կարգ մը տարրերն անոնց, որով հետեւ, վերլուծումի վերջին հանդրուանին եւ բաղդատականի, եւ աւարտին գուգակչուի եւ արժենորումի, մարդ ակամալ ինքզինք կը գտնէ դէմ լանդիման անոնց՝ որոնք կը կազմեն հէնքն ու առէջը բոլոր տեսակի արուեստներուն եւ հիմն ու կառուցը մարդկալին

Հոգերանութեան, մարդու իմացական զգայնութեան, հաւատալիք-ներուն, աւանդութիւններուն, կրօնական զգացողութեան եւ անկէ յառաջացած եւ արմատաւորուած կեանքի ու մահի ընկարումներուն, եւ այն առհաւականութեան՝ որ կը տեսէ մարդէն ներս սերունդէ սերունդ, կը դրսեւորուի այլազան ձեւերով եւ արտայալ-տութիւն ու իմաստ կու տալ մարդկալին հաւաքականութեան կեանքին եւ առօրեալին:

«Կիրառական» կամ «մանր» կոչուած արուեստներու բացթո-ղումին, անտեսումին, եւ գուցէ ոմանց կողմէ կամաւոր ալ մերժու-մին մէջ Ղազարեանը մնաց այն քիչերէն, որոնք արուեստի ար-տայալութիւնն անմիջական կերպով կապելով կեանքին եւ զայն կարելի ու հաճելի ընծալող բաներուն՝ փորձնեցին կատարել այն՝ ինչ որ չուզեցին ու մերժեցին ընել ուրիշներ: Շնորհակալ աշխա-տանք մը արդարեւ, որով հետեւ այսօր մարդեր հազիւ թէ հետա-քրքրուին իրենց առօրեալ կեանքէն ներս տեղ գտած բաներով, ո-րոնց կը հաւատան մերթ գեղեցկութեան եւ շնորհին, կը գնահա-տեն զանոնք երբեմն, սակայն միշտ ալ կը փարին անմիջական օգտակարութեանն ու գործնականութեանն անոնց, եւ հազիւ թէ կը մատչին գեղագիտական արժէքին անոնց: Գործնապաշտ մեր օ-րերուն քանի՞ հոգի, պարզ ու միջին մարդերէն քանի՞ անհատ պիտի ուզէր հետաքրքրուիլ՝ գիտնալու համար թէ ի՞նչն էր որ գեղեցիկ կ'ընծալէր գորգ մը կամ կարպետ մը, աշխատանքի ի՞նչ հնարք էր որ կը տարբերէր մատանի մը ուրիշէն, նախշերու ի՞նչ ձեւ մը աղուորութիւն կու տար ապարանջանի մը եւ ոչ՝ ուրիշին, կամ գիծերու, ձեւերու, գծապատկերներու ի՞նչ լաջորդականու-թիւն մը պիտի լանկուցիչ դարձնէր ջուրի պարզ սափոր մը կամ խեցեղէն այլ առարկալ մը եւ ոչ՝ ուրիշ մը: Ալժմ ո՞ր մէկ հաւա-տացեալը պիտի փորձէր եկեղեցական քանդակէ մը ներս տեսնել տարբերն իր նախահալրերուն հաւատալիքներուն, եւ ո՞ր աղօթա-րարը պիտի գտնէր յաւիտենութեան խորհուրդը խաչքարի մը հրաշքն ստեղծող բուսական, կենդանական եւ երկրաչափական ար-տայալութիւններուն մէջ: Հարցումներ են ասոնք, որոնց ո՞չ մէկն ունի պատասխան: Սակայն, ալժմ, առանց տատամսելու կարելի է հաստատել եւ բարձրաձայն յալտարարել թէ անոնց՝ մարդերուն բոլորն ալ պիտի նաևին ներկայացուած գոյնին ու երանգին, նախշերուն շնորհալիութեան, ասեղնագործուած իրի մը նրբու-թեան եւ աշխատանքի վարպետութեան եւ գոհանալին կամ դժգո-չէին կատարուածով եւ ներկայացուածով:

Մանիա Ղազարեանը ո՞չ միայն ընդունեցաւ այս բոլորը, որով-հետեւ կիրառական արուեստներուն բոլորն ալ սերտօրէն կ'աղեր-

սուէին կեանքին եւ մարդկալին առօրեալին, եւ զանոնք տանելի ընծալող բարիքին, այլ քանի մը քայլ առաջ անցնելով՝ փորձեց համընդհանուր կերպով ներկալացնել գեղեցիկն անոնց մէջ, մէկ առ մէկ վերլուծումի ենթարկել տարրերն անոր, ու երբեմն նաեւ տալ իմացական բովանդակութիւնը այդ տարրերէն մէկուն կամ միւսին:

Արուեստ կամ ոչ, գեղեցիկ կամ այլ, ալժմ օգտագործելի կամ ընդհակառակը, անհատականացումէն ընդհանրացումի եւ ոճաւորումի մեկնած այսպիս կոչուած մանր արուեստներուն շա'տ է լայն ընդգրկումը եւ ժամանակէն ներս գրաւած սահմաններն անոնց: Իրաւ ալ՝ առաջին մարդուն հետ ծնած եւ օրերուն հետ ժմնած ու զարգացում արձանագրած հոգիի եւ միտքի արտալայտութիւն եղող տարրերն անոնց՝ ալժմ կարելի է գտնել քարանձաւալին կենցաղէն ու քարալիններու ժալուերէն սկսած մինչեւ կազմաւորումն ու կառուցը ընտանեկան կեանքին ու զայն պատսպարող ու կարելի դարձնող փալտէ, կաշիէ, աղիւսէ ու քարէ շինուած վրաններուն թէ տնակներուն, հիւղերուն թէ պալատներուն, դամբաններուն թէ պաշտամունքի վալորերուն մէջ: Հո՛ն են անոնք որպէս հետքերն ու մնացորդացը երէկի կեանքի մը եւ անոր լոլզ ու խորհուրդ, եւ իմաստ ու լաճախ անտարազելի ի՞նչ մը պարգեւող բաներուն, որոնք կը դրսեւորուին որպէս փորագրութիւն ու քանդակ քարի վրա թէ փալտի, որպէս ձեւ ու գիծ՝ խեցեղէններու, որպէս կերպ մետաղամշակութեան եւ որպէս երանգ, նախշախորհուրդ, ճարտարապետական գծագրում եւ անոնց բոլորէն լառաջացած համադաշնութիւն, խորք ու զգայնութիւն կարպետի, գորգի թէ տպածոլի վրա:

Գեղեցիկին ընդհանուր սա արտալայտութիւնն ալժմ դասել ու դասաւորել՝ ըրած է գիտութիւնն արդէն, սակայն աւելի մօտիկ վերլուծում մը անոր տարրերու տուեալներուն՝ պիտի ի լայտ բերէ իրարու մէջ եւ իրարմով կրկնուող, զարգացող, ոճաւորուող, պատկեր եւ իմաստ ստացող, եւ իրարու ընդելուզուող այն ձեւերն ու երանգները, եւ արտալայտութիւններն ու խորհուրդները, որոնք գեղ կը պարգեւեն մէկուն եւ շնորհ միւսին: Այսպէս են լաճախ նախշերն ու զարդերը, մերթ իրենք զիրենք կրկնող ու երիզուող գիծերն ու ծաղիկները, ստէպ մարդկալին, կենդանական եւ բուսական տարրերը, գոլներուն եւ երանգներուն լաջորդականութիւնը, անոնց համադաշնութիւնն ու երբեմն հակադրութիւնը, քանդակներուն ուռուցիկ կամ հարթակալին աշխատուածութիւնը, որ անմիջականօրէն կ'առընչուի լոլսի խաղերուն, եւ կառուցալին ճարտարապետումը որ որքան գործնականութիւն՝ նոյնքան նաեւ

շնորհ կ'ընծայէ տուեալ առարկալի մը. ալս բոլորը, արուեստի ու գեղեցիկի ալս արտայալտութիւններն ու դրսեւորումն անոնց՝ ալժօմ կարելի է գտնել քարի վրալ թէ փայտի, խեցիկ վրալ թէ մետաղի, կաշչի վրալ թէ հիւսուածքի, ալսինքն ասեղնագործութեան, կարպետի ու գորգի, որոնց ծալքերէն ներս թաղուած կը մնան խորհուրդը, իմացքն ու հոգեկան ընկալչութիւնը, յուզն ու գրգիուը դարերու պահած ու պահպանած մարդկալին եւ հալու մեր հոգեխառնութեան:

Ուսումնասիրելու եւ վերլուծումէ անցընելու համար ալս բոլորը՝ Ղազարեանը հետեւեցաւ որոշ ընթացքի մը: Իր իսկ բառերով՝ մներկալ ուսումնասիրութեան մէջ, որը սպառիչ լինելու ոչ մի լաւակնութիւն չունի, Արցախի կիրառական արուեստի բնագաւոնները ներկալացուած են ո՛չ նրանց առաջնալին կամ երկրորդական լինելու սկզբունքով, ալլ այն դասակարգումով, որն ընդունուած է արուեստաբանութեան մէջ: Կարծը նիւթեր (քարի եւ փայտի գեղարուեստական փորագրութիւն, խեցեգործութիւն), պապա՝ փափուկ իրեր (տարագ, կապերտագործութիւն, գորգ) ներկալացնող բնագաւառները: Օգտագործուած են ինչպէս Արցախի տարածքում պահպանուած կոթողները, նոյնպէս եւ Հայաստանի պատմութեան, Հայաստանի ժողովրդական Արուեստի (Երեւան), Հայաստանի Ազգագրութեան (Սարդարապատ) Պետական թանգարանների, Էջմիածնի վանքի Գանձատան, Նոր եւ Հին Վեհարանների, Մայր տաճարի թանգարանի, ինչպէս նաեւ մի շարք քաղաքների թանգարաններում պահպանուած արցախեան արուեստի ստեղծագործութիւնները» (էջ 36)

Փոքը ակնարկ մը սա հաստատումէն ներս եւ դասաւորումէն՝ պիտի ընթերցողը մղէ հարց տալու թէ ո՞ւր պէտք է զետեղել ոսկերչութիւնն ու անոր լարակից արուեստի ալլ արտայալտութիւնները, որոնց Ղազարեանն ունի նուիրուած քսանէջանի ամբողջ հատուած մը իր ուսումնասիրութեան մէջ: Ի՞նչ որ ալ ըլլալ պատախանը հարցումին՝ Ղազարեան հատուած առ հատուած լուսին բացաւ գաղտնիքները ինքզինքին առաջադրած աշխատանքին եւ ընթերցողի սեղանին բերաւ տարրերն արցախեան մանր կամ կիրառական արուեստներուն: Եւ որովհետեւ ամէն բանէ առաջ անոնք կ'առընչուէին ճարտարապետութեան՝ գտաւ որ «Արցախի ճարտարապետական կառույցների լարդարանքի յօրինուածքում լատկապէս առանձնանում են զարդաքանդակները: Տարածքի բոլոր եկեղեցիներն ունեցել են զարդաքանդակալին որոշակի լաւելումներ, մի արուեստ, որը սկզբնաւորուելով վաղ միջնադարում, զարդացել ու կատարելութեան է հասել լատկապէս հասուն միջնադարում»

(էջ 41): Ըստ Ղազարեանի՝ այս ուղղութեամբ արցախին լաւագուն նմուշն է Ամարասի վանքալին համալիրը: Իրականութեան մէջ՝ «Արցախի վանքալին համալիրի իւրաքանչիւր կառուց, իւրաքանչիւր եկեղեցի, լինի դա քարից թէ աղիւսից, ունի բարդ լորինուած քններից մինչեւ ամենապարզ լարդարանքը: Զարդաքանդակալին հատուածները պարտադիր են եղել բոլոր դէպքերում: Զարդաքանդակակներով ձեւալորուել են ինչպէս արտաքին, նոյնպէս եւ ներքին պատերի, դռների եւ լուսամուտների շրջանակները, բարաւորները, ներսի սիւների կամարների հատման տեղերը, գըմբէթի նիստերը եւալին: Զարդաքանդակների պարզ գծալին ձեւերից (խաչերի ուրուագծեր) մինչեւ բարդ վարդակաւոր լորինուածները տեսնում ենք մի կարեւոր առանձնալատկութիւն. քարգործ արհեստաւորների վարպետութիւն: Դա արտայալտում է ե՛ւ զարդաքանդակի լղկուածութեամբ, ե՛ւ առանձին հատուածների նրբագոյն անցումների, ե՛ւ հարթութիւնների լարաբերութիւնների, ե՛ւ լուսաստուերների շեշտման հմտութեան մէջ, ինչպէս նաև զարդաքանդակի, լախքի, երկարութեան, ծաւալալին լարաբերութիւնների եւ այլ դրսեւորումներում (էջ 41-42):

Պաշտամունքալին եւ կրօնական հաստատութիւններուն գուգահեռ՝ քալեցին լառաջացումն ու զարգացումը խաչքարերուն, որոնք, ի՞նչ խօսք, գոլութեան կոչուեցան որպէս լուշաքար կամ լուշակոթող նաև նախաքրիստոնէական շրջանին՝ իրենց ինքնուրույն ձեւակներպումով եւ քանդակումով եւ զիրենք «գործող» կամ «կազմող» վարպետներու անձնական դրոշմով: Ըստ Ղազարեանի՝ «խաչքարերը դրուել են որպէս մեծագոյն շինարարական աշխատանքների (եկեղեցի, կամուրջ եւալին) աւարտը արձանագրող կոթող, զանազան պատմական դէպքեր եւ ուազմական լաղթանակներ յաւերժացնող լուշաքար եւալին: Խաչքարերը դրում էին ճամբեգրին, եկեղեցիների բակերում, պատերի մէջ, գերեզմանատներում եւ ալուր: Եկեղեցիների կամ մատուռների պատերին ագուցուած խաչքարերն աւելի փոքր չափերի են, աւելի պարզունակ լորինուածքով» (էջ 44):

Արցախեան խաչքարերը ոչինչով մնացին ետ հալրենի հողի ամբողջ տարածքին գոլութեան կոչուած այլ խաչքարերէն: Անոնք ունեցան աշխատանքի նոյն ձեւը եւ նոյն գործիքները, նոյն գիծերն ու նոյն նախշերը, նոյն խաչերը եւ նոյն զարդարանքները, նոյն նիւթերն ու նոյն բովանդակութիւնը, եւ տեղանացան ու ոճաւորուեցան, որովհետեւ «ստեղծուել ու զարգացում են ապրել հայկական խաչքարերին բնորոշ սկզբունքներով, [եւ] տեղական որոշակի առանձնալատկութիւններով» (էջ 46), իսկ «փոքր քանակ

են ներկալացնում աւետարանական թեմաներով յարդարուած խաչքարերը: Խաչքարերի վրայ փորագրուած են «իմնականում կենցաղալին բովանդակութիւն ունեցող բարձրաքանդակներ» (էջ 47): Ի՞նչ որ ալ ըլլար բովանդակութիւնը, կենցաղալին թէ կրօնական, խաչքարերը՝ որոնց մէկ նմանակը մնաց տապանաքարը՝ նախշուած մնացին երկրաչափական, բուսական, կենդանական եւ մարդկալին տարրերով, որոնցմէ բուսականն ու երկրաչափականը միշտ ալ ներկալացուցին գաղափարն ու խորհուրդը յաւիտենութեան, ծնունդին, բազմածնութեան, մահին, առատութեան, մերթարհեստին եւ մարդկալին որոշ գործունէութեան եւ մնացին տեղայնացած, երբեմն անհատականացած ու ոճաւորուած, ի՞նչ փոլթոր անոնցմէ մանաւանդ կենդանական եւ մարդկալին տարրերն ըլլալին ուղղակի առօրեալ կեանքին առընչուած:

Ղազարեան կը լիշէ անունները Ղազար Կազմողին, Ասոմ Գործողին, Դաւիթին եւ Գրիգոր Կազմողին, որոնց գործերուն ալժմ կարելի է հանդիպիլ Արցախի զանազան վայրերուն մէջ, ի՞նչ փոլթոր որ անոնց գործերէն եւ անոնց նման՝ ալ հեղինակն անծանօթ նիւթերէն ոմանք կրեն որոշ հետքերը շրջակալ ժողովուրդներուն: Կասկածէ վեր է, որ հայկական եւ արցախեան արուեստն իր կարգին պիտի ագրած ըլլար ալ ժողովուրդներու մեծ կամ փոքր արուեստներուն արտալայտութիւններուն վրայ:

Խաչքարերու, տապանաքարերու, եկեղեցիներու եւ վանքերու կառուցներուն անմիջական քովիկը կը կենան քարէ կիրառական այս իրերը, որոնք առաւել կամ նուազ չափով կը կրեն տարրերը միւսներուն ունեցած նախշերուն, ուռուցիկ կամ հարթալին քանդակներուն եւ գծագրալին արտալայտութիւններուն: Սակայն քարէ այս իրերուն մօտիկը պէտք է գետեղել ալլազան ու զանազան գործերը խեցեգործութեան, որոնցմէ ալժմ կարելի է գտնել սափորը, կուժը եւ գաւաթը, որոնք ծառալեցին նախաքրիստոնէական մարդուն: Քարէ էին եւ դիմացան ժամանակին. Հողեղինները, սակայն, որոնք անթուրծ էին ու սկզբնական շրջանին՝ փշրուեցան եւ վերածուեցան փոշիի լեռտագալին, գիւտէն ետք խեցեղէնի թրծումին, արտադրուած գործնական եւ կիրառական իրերը, որոնք առաւելաբար առտնին սպասներ էին միայն, զգեցան ամուր հիմք ու կառուց: Ղազարեան այս վերջիններէն կը թուէ ջրատար խողովակները, կտուրի կղմինտրները, խնոցին, տեփուրը, կուլան, ճրագը, կրակամանը, կարասներն ու կճուճները իրենց կափուլներով, զարդախնեցին՝ քովիկն ի վեր սափորին, գաւաթին, եւ առտնին ալ ամանեղիններուն: Անոնցմէ ոմանք ջնարակուած էին ու նախշուն: Զարգացած գործ մըն էր խեցեգործութիւնը: Ղազարեանն ի՞նքն

իսկ կը հաստատէ այս մէկը ու կ'ըսէ թէ «Արցախի բոլոր աւաններում եւ գիւղերում ամենայարդուած արհեստներից էր բրուտագործութիւնը։ Դա ընդունուած արհեստ է նաեւ հարեւան գաւառներում» (էջ 57), որով հետեւ «կաւագործութեան հիմնական սպառողը բնակչութիւնն էր» (էջ 58)։ Առջի օրերուն ձեռքով ու մատներով աշխատցուած խեցեգործութեան կէս մեքենայացումը սակայն չի բերուիր լոյսի իրաւ ալ, այսօր, ոչ մէկը կարող է գիտնալ թէ ե՞րբ դուրդը՝ բրուտին անիւը մկաւ օգրագործուիլ խեցեգործութեան մէջ։ Իրաւ էր, որ կալուն էին աշխատանքի ձեւերը, օգտագործուող հողին որակն ու տեսակը, թրծելու եւ ջնարակելու միջոցներն ու ձեւերը։ Աւելին՝ խեցեգործութեան նոյնն էր պահանջը նաեւ։ Ալսինքն՝ անիկա հաստատ կը կենար առօրեալ եւ տեղական պահանջներուն վրայ։ սա կը նշանակէր թէ սերունդէ սերունդ շարունակուեր էին ու տակաւին կը տեւէին տիրական դառնալ աւանդութիւնները, ահա թէ ինչո՞ւ թուելէ ետք կիրառական բազմաթիւ իրեր խեցեգործութեան՝ Ղազարեան կ'եզրակացնէ թէ «այս եւ համանման իրերը պատրաստում էին աւանդաբար, այսպէս կոչուած ժողովրդական բրուտների կողմից» (էջ 59)։

Քարէն, անթուրծ ու թրծուած կաւին ետք, եւ անոնց հետ, առաջինն եղաւ փալտը, որ ծառալեց որպէս միջոց առաջին մարդուն եւ անոր առօրեալ կեանքի պահանջներուն արտայալտութեան։ Առջի հեղ նախամարդը ձեռք զարկաւ քարին ու փալտին, հիմնական երկու նիւթերուն, որոնց կ'ապրէր անմիջական դրացնութեանը մէջ, եւ որպէս ինքնապաշտպանութեան միջոց, եւ ապա որպէս գործիք օգտագործելէ ետք զանոնք՝ անդրադարձաւ անոնց զանազան եւ բազմապիսի գործածելիութեան, եւ անոնց հետ նաեւ կենդանական ոսկերոտիքին, եւ առաջին առիթով՝ եղջերաւոր կենդանիներուն մնացորդացին։ Ալսպէ՛ս էր որ քարին հետ ու ոսկորին, եւ ապա կաւին՝ անիկա մատչեցաւ նաեւ անտառի անմշակ փալտին՝ առանց ալ անդրադարձանալ կարենալու թէ շա՛տ էր փըխրուն անիկա եւ դիւրաբեկ, շուտ էր մաշող եւ դիւրավառ, մերժ անթուրծ կամ թրծուած կաւին չափ։ այսուհանդերձ անո՛վ էր որ փորձեց գոհացում տալ իր առօրեալ կարգ մը պահանջներուն։

Տարբեր չէր կընար ըլլալ հալուն համար ալ, եւ հայ մըն էր արցախցին, եւ ինչպէս կը հաստատէ Ղազարեանը՝ «փալտի գեղարուեստական մշակման կուլտուրան սերտօրէն շաղկապուած է հայ ժողովրդի կենցաղին, նրա արհեստաւորութեան բազմաթիւ ճիւղերին, կիրառական արուեստի բնագաւառներին։ Փալտը աման էր, օրօրոց, թախտ, դաջի կաղապար, կուժ, դաղդղան, գաթանախշիկ, գրակալ, եկեղեցու դուռ, պատշգամքի ձեւաւորուած հատ-

ուած: Փալտը միաժամանակ գործիքի մաս էր, գործիքաման» (էջ 61): Իսկ քիչ մը անդին տակաւին թուելէ ետք եկեղեցիներու խորաններուն ստորին մասերը, տուներու սիւներուն վերնամասերն ու խոլակները, հարսերու օժիտի մնտուկները, հացի մնտուկները, խողիները, գործիքամանները, գուլպալի կաղապարները, դդայները եւ մանաւանդ եկեղեցական գրակալներն ու գուռերը՝ կ'եզրակացնէ թէ «Արցախի փալտի փորագրութեամբ ստեղծուած իրերի գեղարուեստական կերպաւորման մէջ արտացոլուել են ազգագրական ու մշակութալին բազմաթիւ երեւոլթներ» (էջ 63): Ինչ որ ալ ըլլալ իրականութիւնը, սակայն, այժմ պահպանուած բեկորներն ընդ հանրապէս կը պատկանին ուշ ժամանակներու, որովհետեւ փալտէ իրերու պահպանումը մի՛շտ ալ «պալմանաւորուած է ո՛չ միայն նիւթի շուտ կոտրուելու, օդի եւ միջատների ազդեցութեամբ ոչնչանալու լատկութեամբ, այլեւ քաղաքական ու հասարակական բազմաթիւ գործօններով ...» (էջ 62):

Եթէ Արցախի մէջ մեծ լառաջընթաց արձանագրեցին քարամշակումը, խեցեգործութիւնն ու փալտամշակութիւնը՝ շատ աւելի մեծ եղաւ մետաղամշակումը, որուն վկայելու կու գան պեղումնը դուրս եկած պղնձեալ, երկաթեալ, արծաթեալ, ոսկեալ, անագեալ, կապարեալ, զինգէ եւ արճիճէ առարկաները: Մետաղեալ հանածոներով հարուստ էր Հայաստան Աշխարհը, որուն զանազան շրջաններէն ստացուած մետաղներով էր որ արցախցի վարպետը շինեց առտնին առարկաներ, եկեղեցական սպասներ եւ աշխատանքի գործիքներ: Ոսկին եւ արծաթը մի՛շտ ալ ունեցան որոշ հմայք եւ արժէք՝ մանաւանդ կրօնական եւ պաշտամունքալին առարկաներու կերտումին համար, որոնց հետ զուգահեռ ընթացաւ ստեղծումը կնոջական թէ արական զարդեղիններուն, որոնք լաճախ ո՛չ միայն դրուագուած էին՝ այլ նաև թանկագին ու կիսաթանկարժէք քարերով գամուած: Մետաղները հալեցնելու կար համընդհանուր եւ աւանդական ձեւ. կ'օգտագործուէին քուրան, բովը եւ հալոցը ձուլարաններուն մէջ, կ'օգտագործուէին նաև կաղապարները, եւ լաճախ՝ կունումով մետաղը ձեւաւորելու միջոցը:

Ոսկերչութիւնը միշտ ալ ունեցաւ առաջին տեղը մետաղամշակութեան մէջ: Իրաւ էր որ երկաթն ու պղնձը գրաւեցին առաջնալին եւ հիմնական դիրք առտնին, երկրագործական եւ արհետագիտական իրերու պատրաստութեան մէջ. ոսկին ու արծաթը, սակայն, եղան առաջիններէն, որոնք օգտագործուեցան որպէս արտայատութեան նիւթ կիրառական կամ մանր արուեստներու: Լստ Ղազարեանի՝ «Արցախում վարպետները պատրաստել են համարեամիատեսակ իրեր, տեխնիկական նոյն միջոցներով՝ ազգալին մտա-

ծողութիւնը զուգորդելով տուեալ վայրի, տուեալ վարպետի գեղարուեստական հետաքրքրութիւնների հետ» (էջ 65): Ի դէպ՝ պատմութիւնը կը պահէ «Վարազօ ոսկերիչ մեծ»ի անունը եօթներորդ դարէն, եւ «Սարգիս ոսկերիչ»ինը՝ տասնմէկերորդէն: Մնացեալ անունները, որոնց մէկ ցանկը կը տրուի Ղազարեանի կողմէ, բոլորն ալ կու գան տասնիններորդ եւ քսաններորդ դարերէն:

Ի՞նչ որ ալ ըլլար անունը ոսկերիչ վարպետներուն՝ անոնք պատրաստեցին պաշտամունքալին եւ եկեղեցական սպասներ եւ իրեր, խաչեր, ծնծղաներ, քշոցներ եւ բաժակներ, խնկամաններ եւ մոմակալներ, սկիհներ եւ մասնատուփեր, միւռոնաթափ աղաւնիներ եւ ձեռագիր մատեաններու կողքեր՝ լաճախ թանկագին քարերով, դրուագումով, ուռուցիկ եւ հարթալին քանդակումով զարդարուած: Անոնք շինեցին նաեւ կնոջական եւ արական զարդարանքներ, ապարանջաններ, մատանիներ, գալուեր, վզնոցներ եւ շղթաներ՝ ոսկի եւ արծաթէ, եւ մերթ՝ քարազարդ: Ոսկերիչ այս վարպետներուն ձեռակերտն են ոսկիէ կամ արծաթէ գոտինները, կոճակները, ճարմանդները, քունքազարդերը, ճակտոցները, ալիքաւոր ու բազմաշարք շղթաներէ պատրաստուած մանեակները, ձեռնափալտի գլուխները, սուրի ու գէնքի դրուագուած եւ մերթ աղամանդակուու պատեանները, գէնքի նախշուն եւ արծաթագիծ դրուագումով կոթերը եւ յենարանները, առտնին օգտագործումի համար ափսէններն ու սկուտեղները, բաժակները, գաւաթները, սափորները, ջրխմիկները, կովկիթի ամանները, կուժերը եւ լամբարները, որոնցմէ ոմանք գերազանցօրէն նախշուն են բուսական, կենդանական, մարդկալին եւ երկրաչափական տարրերով, մինչ ուրիշներ՝ զանակուած, սեւատուած եւ արծնուած:

Արցախի կիրառական արուեստի առանձին խումբ մը կը կազմեն Աւետարանի կողքերը, որոնք կա՛մ կաշիէ են, կա՛մ ալ՝ արծաթապատ եւ արծաթէ յաւելումներով. թէպէտեւ մեծ հետաքրքրութիւն կը ներկայացնեն սա վերջինները՝ սակայն հազիւ թէ պատառիկներ կը մնան անոնցմէ: Իսկ զինագործութիւնը:

Մերթ մանրամասն եւ երբեմն հազիւ հպանցիկ խօսելիք ետք այս բոլորին մասին՝ կ'եզրակացնէ Մանիա Ղազարեանը, թէ «մետաղամշակութեան բնագաւառում Արցախում ստեղծուածը առանձին դպրոց է՝ իր գեղարուեստ-կիրառական առանձնայատկութիւններով, իր զարդանախշալին համակարգով, ոճական բնութագրումներով, որում զգալի են Արեւելքի եւ Արեւմուտքի յօրինուածքալին ու զարդանախշալին այս զուգորդումները» (էջ 84):

Յօրինուածքալին եւ զարդանախշալին այս զուգորդումներուն կարելի է հանդիպիլ ասեղնագործութեան մէջ եւս, որ ժամանակի

ընթացքին տեղայնանալով լառաջացուց Ալնթապի, Մարաշի, Զէլթունի, Ուրֆալի, Պոլսով, Աստրախանի եւ ալլ վալրերու ինքնուրուն դպրոցները։ Այս վերջիններուն կարգին պէտք է դասել Արցախի ասեղնագործական դպրոցը, որ, ըստ Սերիկ Դաւթեանի՝ պէտք է ընդգրկուի Սիւնիք-Արցախ դպրոցին մէջ՝ «նկատի ունենալով այդ երկու նահանգների արհեստաորական եւ ստեղծագործական հետաքրքրութիւնների պատմական ընդհանրութիւնները» (էջ 91):

Ինչպէս ալլ վալրերու՝ Արցախի մէջ ալ ասեղնագործութեան, եւ անոր անմիջապէս առընչակից հիւսուածեղէնի, կերպասի, թաւիչի, ժանեակի եւ դիպակի հիմնական նիւթերը մնացին բուրդը, բամպակը, մետաքսը, եւ անոնցմէ պատրաստուած մանածը, ուկեթելը, արծաթաթելը եւ մետաքսաթելը. այդ վերջինը ծանօթ էր նաեւ «ապրիչում» անունով. այս բուրդը կ'օգտագործուէին որքան իրենց բնական՝ նոյնքան նաեւ երփներփուն գոյններով. այդ վերջինները կը ստացուէին բուսական եւ հանքալին նիւթերու օգտագործումով, մանաւանդ՝ տորոնի:

Հայկական ասեղնագործութիւնը զարգացաւ շղթալակապ, հարթալատակ եւ վերադիր կարի միջոցով։ Դժբախտաբար ալժմ կալ ո՛չ իսկ մէկ նմուշ միջնադարէն հասած, որ վկայէ Ղազարեանի հաստատումը։ Այսուհանդերձ ասեղնագործութեան այս ձեւերուն կարելի է հանդիպիլ ալսօր արցախեան ամբողջ տարածքին վրայ, որոնք աւանդաբար փոխանցուած են սերունդէ սերունդ։ Այսուհանդերձ պատմութիւնը կը լիշէ անունները ասեղնագործի երկու վարպետ հալուհիներու -- Հաթերքի իշխան Վախթանգի կին Արգու Խաթունն ու Հասան-Զալալ իշխանի մայր եւ Զաքարէ ու իւանէ Զաքարեաններու քոյր Խորիչահը։

Արցախեան ասեղնագործութիւնն իր վերելքն ապրեցաւ լո՛կ տասնիններորդ դարուն, երբ անիկա արտալայտութիւն գտաւ տունին լարդարանքն ամբողջացնելու եկած կտորներուն վրայ։ Այսպէ՛ս էր որ առկալութեան կոչուեցան բարձերու երեսները, ծածկոցներ եւ սփոելի ալլ առարկաներ։ Այսօր արցախեան ասեղնագործութեան կարելի է հանդիպիլ ո՛չ միայն կնոջական զգեստներու, շրջազգեստի, վերնաշապիկի կուրծքին, օձիքին եւ թեզանիքին, գօտիներու, գլխաշորերու, կնոջական ճերմակեղէնի, եւ թաշկինակի վրայ՝ ալլ նաեւ տղամարդու տարազը կազմող շապիկին, տաբատին, արխալուղին եւ չուխալին։

Ի դէպ՝ կնոջական եւ տղամարդու բոլոր զգեստներն ալ սերտօրէն կ'առընչուին հիւսուածեղէնի պատրաստութեան եւ ոստայնանկութեան հետ։ Ըստ Ղազարեանի տուեալներուն՝ Արցախի մէջ

ջուլհակները ոչ միայն կը հիւսէին պարզ ու հասարակ կերպաս, կտաւ եւ այլ հիւսուածք ընկերութեան խոնարհ խաւին համար՝ այլ պորփիւրիկոնը կամ ծիրանին, ժանեակը, դիպակը, շարը, կերպամն ու թաւիշը, նուրբ ու գունագեղ կտորները, ծաղկաւէտ ծածկոցներ, սրբիչ ու խաչաձեւ դրօշ՝ վերնախաւին համար:

Հիւսուածեղէնի զարգացումին հետ զարգացաւ նաեւ տարազը: Ղազարեան բաւական ընդարձակ կը խօսի արցախեան տարազի, անոր ձեռագործներուն եւ ասեղնագործութեան, տեսակներուն ու զարդարանքներուն մասին, եւ ապա ասեղնագործութեան վրայ դնելով շեշտը՝ կ'եզրակացնէ թէ Շուշին էր անոր եւ միւսներուն արտայալութեան եւ զարգացումին կեդրոնը: «Շուշեցիների համար ասեղնագործութիւնը գեղեցիկի չափանիշ էր, սեփական հըմտութեան ու վարպետութեան արտայալութիւն, ինչպէս նաեւ ազգալին աւանդների եւ տեղական սովորութիւնների, ճաշակի տուրք»՝ կը հաստատէ անիկա (Էջ 90):

Այսպէս չէր, սակայն, իրականութիւնը կարպետի եւ գորգի արտադրութեան պարագալին: Անոնք, կարպետի եւ գորգի աշխատանքները, չճանչցան մասնաւոր վայր մը զարգացումի: Կարպետագործութիւնը, եւ քիչ ետք անկէ յառաջացած գորգագործութիւնը «հայ ժողովրդի հնագոյն արհեստներից է» (Էջ 95): ըստ Ղազարեանին: Իրաւ է: Սակայն կը թուի թէ անոնց եւ ջուլհակութեան նախորդող պիտի ըլլայ թաղեգործութիւնը, որ զարգացաւ բուրդի առկայութեան պայմաններուն մէջ: Ճիշդ է որ թաղիքըն երբեք չկարողացաւ դրսեւորել արուեստի որեւէ յատկանիշ, սակայն եղաւ ճամբահարթ մը հիւսուածքի արհեստին ու արուեստին: Անոր բացած ճամբով էր որ քայլեց ջուլհակագործութիւնը, եւ յետագալին ալ՝ կարպետի եւ գորգի արհեստները:

Գորգը բաւական ուշ ժամանակի երեւոլթ էր: Անոր նախորդն էր կարպետը, որ ձեւով մը շարունակութիւնն էր ջուլհակի աշխատանքով ստեղծուած հիւսուածքին: Հիւսուածք մըն էր ան ալ եւ անոր նման ունէր իր դագկիրահը՝ կանգուն կամ ուղղահայեաց դերքով: Նոյնն էր օգտագործուած հումքը նաեւ, որ կը բաղկանար բուրդէ, բամպակէ, վուշէ եւ մետաքսէ, իսկ յետագալին ալ, քսաներորդ դարու առաջին քառորդին, մանաւանդ Սուրբիու եւ Լիրանանի հայաշատ կեդրոններուն մէջ՝ անոնցմով հիւսուած այլ հինցած կերպասի երիգէ: Մերձաւոր Արեւելքը, մանաւանդ Կիլիկիան, ճանչցաւ նաեւ գոլութիւնը խսիրէ հիւսուած կարպետին, որ զարգացաւ Արեւմտեան Հայաստանէն բաւական հեռու եւ արդպէս ալ՝ չկարողացաւ որեւէ ձեւով ազդեցութիւն գործել հոն: Այս իսկ

պատճառով՝ կարպետի վերջին սա երկու տեսակներուն կարելի չէ հանդիպիլ Արցախի մէջ թէ ալլուր՝ Արեւելիան Հայաստանի մէջ:

Գունաւոր էր օգտագործուած մանածը կարպետին, որուն երփներփումին համար արցախցին կ'օգտագործէր բնական եւ հանքալին նիւթեր: Տնախակագործութիւն էր կարպետի արտադրութիւնը լաճախ, թէպէտեւ կային վարպետ ջուրհակներ ալ, որոնք գոհացում կու տալին տեղական պահանջներուն՝ ապսպրովի կամ ալլապէս:

Այդ պահանջներէն Ղազարեան կը խօսի հիմնական քանի մը տեսակի մասին, թէպէտեւ «ըստ գործման եղանակի, կարպետները բաժանուում են եօթ տեսակի» (Էջ 96): Ալսպէս՝ կար մնացրին՝ որուն «գործող թելը մէկընդմէջ անցւում է եւ ստացւում է երկու երեսից հարթ ու նոյնանձան գործուածք» (Էջ 96). Չեզիմին՝ որուն «ամենաբնորոշ առանձնայատկութիւնը նրա շերտաւոր լինելն է: Դրանք գործուում են ե՛ւ լայնքով, ե՛ւ երկարութեամբ: Սա նոյնպէս երկերասանի է ...: Զեզիմի թելերը բարակ են մանում, ոլորում են հաւասար, որպէս միջնաթել օգտագործում են նաեւ մետաքսաթելը: ... Հիւսուածքի տարրեր գոյների շերտերը ատամնաւոր ելուստներով մտնում են իրար մէջ» (Էջ 96). կարպետը՝ որմէ հիւսուածքի այս ձեւն ստացեր էր իր յորջորջումը. կարպետը «քառանկիւնի կամ քառակուսի գործուածք է» եւ կը գործուի երկու ձեւով. «առաջինն այն է, երբ գործքը սկսում են մի ծալրից եւ աւարտում կարպետի վերջում: Երկրորդ եղանակով՝ նախշերը գործուում են կարպետի համապատասխան մասերում, որից լետով ազատ տարածութիւնը լցւում է միագոյն թելերով» (Էջ 97): Այս ձեւով հիւսուածները կը կոչուին «երկերեսանի» կամ «մատնաքաշ». շուլալը որ «գործածուում է աւելի փափուկ թելերով: ... Գործող թելը գնում է կարպետի ուղիղ կողմով, ապա մտնում է հակառակ երեսը, նորից դուրս է գալիս ուղիղ կողմը եւ այսպէս շարունակ» (Էջ 97), եւ օձակարպետները կամ վիշապակարպետները, որոնք «գործուում են թեք օղաճիտ-փաթաթովի գործիքով» (Էջ 100): Հինգ այս տեսակներէն զատ՝ կան նաեւ ուղիղ օղաճիտ-փաթաթովի եւ թեք օղաճիտ-փաթաթովի գործուածքով կարպետներ:

Զանազան են եւ բազմաթիւ՝ նախշերը կարպետներուն վրայ, եւ ոճաւորուած ու անհատականացած: Ունին ինքնուրունութիւն եւ աւանդաբար փոխանցուած՝ իրարայաջորդ սերունդներուն: Մօտ քննութիւն մը առկա արցախեան կարպետներու՝ ցոյց կու տալ որ անոնց զարդանախլերը կ'իլնան հիմնական երեք գլխանոցի ներքեւ: Ալսպէս՝ Ղազարեան կը գտնէ որ կան երկրաչափական նախշեր (խաչ, կեռխաչ, աստղ, եռանկիւն եւ անկէ զարդացած ալլ

ոճաւորումներ, չեղ քառանկիւն, կանթեղ, տիկնիկ, մոմ եւ գիծեր), բուսական նախշեր (մեխիակ, աստղածաղիկ, խաչվարդ, նուռ եւ կենաց ծառ), եւ կենդանական նախշեր (խեցգետին, խոլ, թռչուն, օձ եւ վիշապ, արծիւ, շուն, կատու եւ մարդ՝ մերթ ձիաւոր): Այս բոլորէն ետք պէտք չէ մտահան ընկել նաեւ առկայ արձանագրութիւնները, որոնք շատ աւելի զարդացած ձեւով կը գտնուին քանդակներուն վրայ եւ գորգին:

Հստ ուսումնասիրութեան՝ արցախեան կարպետը կ'օգտագործուէր տախտակամածը, թախտը, սնտուկը կամ թոնրաթոռը ծածկելու համար. մերթ նաեւ որպէս վարագուր՝ սենեակին մէջ առկայ խորշերուն . իսկ ամառներն ալ՝ վրան սարքելու համար:

Հիւսուածալին կիրառական արուեստին մէջ, սակայն, ամենէն հիմնականը կը մնայ գորգը, որ Արցախի մէջ ունէր իր ինքնուրոյն տեղը: Մանիա Ղազարեանի դատումով՝ «Արցախի գորգերն աչքի են ընկել իրենց գունալին կառուցուած քով, զարդանախշերի հարստութեամբ, տեխնիկական բարձր վարպետութեամբ: Այս առանձնայատկութիւններին առաջին հերթին նպաստել են տեղական բրդի բարձր որակն ու մանուածքի տեխնիկական հնարքները: Դրան նպաստել են բուսական, կենդանական եւ հանքալին ներկերը, նպաստել են թելքը մանելու, ներկելու եւ գորգը գործելու անհրաժեշտ գործիքներ պատրաստելու տեղական արհեստաւորների հմտութիւնը: Արցախում գորգ են գործել ե՛ւ քաղաքներում, ե՛ւ գիւղերում: Այստեղ ... ամենակարեւորը գորգի գեղարուեստական լարդարանքն է եղել» (էջ 103):

Իրաւ ալ՝ այս լարդարանքը որ աւանդաբար փոխանցուեցաւ սերունդներուն՝ պիտի որոշէր տեսակը գորգին: Այսուհանդեռձ անհրաժեշտ է ո՛չ միայն արցախեանը մասնաւորապէս՝ այլ հայկականն ընդհանրապէս՝ գետեղել պատմական ժամանակէն ներս եւ վայրէն եւ ապա՝ միայն քննել զայն՝ գտնելու համար հանգիտութիւններն ու տարբերութիւնները, որոնք մէկը կ'ընեն հայկական կամ արցախեան, եւ միւսը՝ պարսկական, ատրպէճանական, միջին ասիական, կամ ալլ: Վերջին շրջանին՝ արցախեանները մկրտելէ ետք զարաբաղեան եւ ալդ վերջինն ալ թարգմանելէ ետք ատրպէճանական՝ հայկական գորգարուեստի իւրացումի վանտալալին շարժումը կը գտնուի հրապարակի վրայ, որուն առաջքն առնելու համար էր որ թերեւս կարգ մը հայ թէ օտար գիտնականներ ձեռք առին խնդիրը, եւ, ինչպէս կ'եզրակացնէ Ղազարեան՝ գտան որ «արեւելեան գորգերի համակարգում հայկական գորգերն առանձնանում են ոչ միայն իրենց զարդանախշալին ինքնատպութիւններով, ալլեւ լիշտակութիւն-արձանագրութիւններով, որոնք

բնորոշ են հայկական ձեռագրերին, ճարտարապետական կոթողներին, մեմորիալ լուշարձաններին, դեկորատիվ-կիրառական արուեստի իրերին» (էջ 105-106): Աւելին՝ «Արցախում գործուած գորգերը բազմաբնոլթ են, բազմատեսակ: Բազմատեսակ են նաև տիպերն ու ենթատիպերը: Դրանք ո՛չ միայն հարուստ ընդհանրութիւններ ունեն յարակից շրջանների հայկական գորգերի հետ, ալեւ իւրաքանչիւր օրինակ ինքնուրոյն է: Արցախի գորգերին բնորոշ է յատկապէս բարձր որակը» (էջ 109):

Սա տուեալներուն վրալ լենելով Մանիա Ղազարեան արցախեան գորգերու կատարած իր դասաւորումէն կը լիշէ բուսական-կենդանական տիպի վիշապագորգը, օձագորգը, երկրաչափական տիպի վարդակաւոր գորգը, բուսական տիպի երկարաւուն գորգը եւ երկրաչափական տիպի երկարաւուն ուղեգորգը, որոնց ներկայացուցիչներէն մանրամասն վերլուծումի կ'ենթարկէ ոմանք. ըստ իրեն՝ «Արցախի գորգագործական դպրոցում ամենաարժեքաւոր խումբը երկրաչափական տիպի երկայնաձիգ ուղեգորգն է: Սա նաև տեղի ամենահնագոյն գորգատեսակներից է» (էջ 115), եւ որուն մէկ տեսակը «կարելի է անուանել թռչնագորգ» (էջ 116):

Արցախեան գորգերն ընդհանրապէս ունին ինքնուրոյն արձանագրութիւններ, որոնցմով կը տրուին գորգագործին անունը, գորգագործութեան թուականը, գորգը պատրաստել տուողին անունը, եւ նոյնիսկ մերթ՝ գորգին օգտագործումին եղանակը՝ որպէս գորգն երիզող շրջանակ: Արցախեան գորգերու արձանագրութիւնները կը կրեն ազգայնական ոգի, որ միանալով գորգի բովանդակութեան աւանդական նախշերուն, խորհրդանշաններուն եւ գծագրական պատկերներուն՝ գորգին կու տան որոշ ինքնուրոյնութիւն մը, որ զայն կը զատորոշէ մնացեալ գորգերէն: «Արցախում եւս գորգերի գեղագիտական սկզբունքները գուգակցուել են ոչ միայն տեղի ազգագրական աւանդներին, ալեւ՝ հայ ժողովրդի մշակութի տարբեր բնագաւառներին» (էջ 117)՝ կ'եզրակացնէ Ղազարեանը:

Սակայն ճիշդ հոս ալ իր պարուկը կը դարձնէ հարցումը: Ղազարեանն ինքն է որ կը հաստատէ թէ «գորգը մաշուող իր է: Նրա ոչնչացմանը նպաստել են հայ ժողովրդի պատմութեան ողբերգական դէպքերը: Այս է պատճառը, որ գորգերի բացառիկ օրինակներ պահպանուել են XIII դարից միայն, իսկ դասական գործուածքները թուագրուում են XV դարով: Սակայն դա չի նշանակում, թէ հայկական գորգարուեստի սկզբնաւորումը կապուած է հենց ալդ ժամանակների հետ: Հայկական գորգագործական արուեստի հնամենիութիւնը հաստատելու են գալիս լեզուաբանական,

պատմագրական եւ այլ տուեալներ ու գործօններ» (էջ 103): Իսկ արցախեանի՞նը: Ահա՝ հարցը:

Հազարեան չի փորձեր վերլուծումի ենթարկել այս կէտը. ընդհակառակը, կը բաւականանալ կատարել չնորհակալ աշխատանքը սեղանի վրայ դնելու այն բոլոր տուեալները որոնք, ըստ իրեն, կ'առընչուին արցախեան գորգագործութեան կիրառական արուեստին, մինչդեռ եթէ քչիկ մը լայն բացած ըլլար կարկինն իր հետախոյզի եւ անկէ ներս առնէր լիսունական թուականներուն Ալթայներու լանջի մը վրայ գտնուող սկիւթական արքայական դամբարանէ մը ի լոյս եկած գորգը, որ իր գտնուած վալրին անունովն իսկ կոչուեցաւ Փազիրիք՝ պիտի անպալման որոշել կարենար հնութիւնը արցախեան գորգին: Մօտ քանհինգդարեալ անցեալէ մը եկող այս գորգն իր նախշերով, զարդերով, ձիաւորներով եւ եղջերուներով, եւ ապա՝ երիզալին նախշերու իր կրկնաչարերով՝ անմիջապէս մօտիկը կը կենար արցախեան այն գորգերուն, որոնք ձեռքի տակ կը գտնուին այսօր եւ կու գան ընդհանրապէս առաւելագոյնը տամնիններորդ դարէն: Արդարեւ՝ այս ուղղութեամբ կը գրէ Մովսէս [Ճերկելեան] Ծիրանին, թէ «վերջերս Պէտրութ հասած պաշտամունքալին նշանակութիւն ունեցող արցախեան գորգ մը, իր ոճով եւ բովանդակութամբ, ոչ միայն սերտօրէն կ'առընչուի Փազիրիքին, այլ կարծէք ուղղակիորէն շարունակութիւնը կը հանդիսանալ անոր: ... Խնդրով առարկալ գորգը մակագրուած եւ թուագրուած է, անպէս որ անիկա բանուած է 1914-ին եւ անոր հեղինակը չէր կրնար տեղեակ ըլլալ իրմէ 35 տարի լետով յալտնաբերուելիք Փազիրիք գորգէն: ... Յատկանշական են անոր չորս ձիերը, որոնք իրենց արտայալչաձեւերով ոչ միայն կը լիշեցնեն Փազիրիքի ձեւերը՝ այլեւ հակառակ 2500 տարուայ սահմանագատման ընդարձակ ժամանակաշրջանին՝ կարծէք ուղղակի շարունակութիւնն են անոր: Այս կ'ապացուցանեն նաեւ արցախեան գորգի գոյներն ու զարդամոթիֆները ...» (Մովսէս Ծիրանի, «Փազիրիքի առեղծուածը», Համազգալինի «Կոմիտաս» մասնաճիւղ, Հայկական Գորգեր, Պէտրութ, [1993, էջ 13]):

Այսօր՝ բաղդատական մը Փազիրիքի եւ արցախեան զանազան գորգերու՝ պիտի ցոյց տալ թէ հին, շատ է հին արմատն այդ վերջիններուն եւ կ'առաձգուի մինչև Ռւբարտական-Արարատեան շրջան եւ ա'լդ իսկ պատճառով կը հանդիսանալ ուղիղ մէկ շարունակութիւնը հայկական սկզբնական գորգին, որ ժամանակի ընթացքին պիտի ճիւղաւորուէր, զարդանար եւ ոճաւորուէր՝ դառնալու համար այժմու Աղստաֆան, Լոռի-Բամպակը, Մեւանը, կը ու-

նակերտը, Բորջարուն, Գանձակը, Շելաբերդը, Ղարաբաղը, եւ այս  
բոլորին ենթաբաժանումները:

Այս բոլորէն ետք՝ Մանիա Ղազարեան կը հասնի այն որոշ եղ-  
բակացութեան թէ»

«ա) Արցախի կիրառական արուեստը գարգացէլ է տեղի պատ-  
մահասարակական ու սոցիալական կեանքին համահնչուն, արտա-  
ցոլելով երեւութեան գաղափարական էութիւնը.

«բ) Արցախի կիրառական արուեստը գեղարուեստական կեր-  
պարներով դրսեւորել է հայ ժողովրդի տուեալ հատուածի գեղա-  
դիտական ըմբռնումները.

«գ) Արցախի կիրառական արուեստը, ինչպէս եւ տեղի մշակոյ-  
թի միւս բնագաւառները, իրենց գաղափարագեղարուեստական  
մտածողութեամբ սերտօրէն շաղկապուած են հայ ժողովրդի մշա-  
կոյթի գեղագիտական լայն խաւերի նախասիրութիւններից ու  
հիմնական օղակներից մէկը.

«դ) Արցախի կիրառական արուեստն ընդգրկել է մշակութալին  
այդ բնագաւառի բոլոր տեսակները, որոնց գարգացումը թելադ-  
րուել է ժողովրդական լայն խաւերի նախասիրութիւններից ու  
ճաշակից.

«ե) Արցախի կիրառական արուեստը հայկական դեկորատիւ-  
կիրառական դեմոկրատական ճիւղերից է, որտեղ իշխանական  
պատուէրներն անգամ շատ աւելի մօտ են կանգնած գեղեցիկի ժո-  
ղովրդական ըմբռնումներին.

«զ) Արցախի կիրառական արուեստի լայն ճանաչմանը նպաս-  
տել են նաեւ կատարող-վարպետների ստեղծագործական ազատու-  
թիւնը, նրանց մասնագիտական կարողութիւնների դրսեւորման  
բարձր կուլտուրան, ազգային եւ արեւելեան արուեստների լաւա-  
գոյն առանձնայատկութիւններն ուսումնասիրելու եւ ստեղծագոր-  
ծական համադրութեան մէջ ներկալացնելու նրանց ձգտումը». [Եւ]

«է) Գեղարուեստական ու գեղագիտական բազմաթիւ գործօն-  
ներ հնարաւոր են դարձնում Արցախի կիրառական արուեստը դի-  
տարկել որպէս հայ մշակութիւնների ուսումնասիրելու եւ ստեղծագոր-  
ծական համադրութեան մէջ ներկալացնելու նրանց ձգտումը» (էջ 118):

Ճիշդ, շատ ճիշդ:

Շնորհակալ աշխատանք մըն է Մանիա Ղազարեանինը, որ ան-  
պայման քայլ մը առաջ կը տանի արցախեան կիրառական ար-  
ուեստի այսօրուան գիտութիւնը, ի՞նչ փոլթ որ Արցախի Արուես-  
տի Գանձերը ուսումնասիրութիւնն ունենալ որոշ բացատներ,  
բացթողումներ եւ թերիներ՝ հակառակ անոր համապարփակ ըլլա-  
լու ձգտումին: Իրաւ է, որ անհրաժեշտ էր որ Ղազարեանը շեշտը

դնէր իմացական վերլուծումին վրայ արցախեան կիրառական մա-  
նըր արուեստներու գեղագիտական տարրերուն, մատչէր արդ ար-  
ուեստներուն կրօնական, ազգալին, ցեղալին եւ նոյնիսկ առ հաւա-  
կան խորհրդանիշերուն եւ պեղէր զանոնք, իջնէր խորունկ ալքերն  
անոնց եւ անոնցմէ լուսին հանէր իսկական պատկանելիութիւնն ու  
խորհուրդը զարդ ու նախշ նկատուող պատկերումներուն, բնա-  
կան, բուսական եւ կենդանական արտայալութիւններուն, գոյն ու  
երանդներուն, եւ գիծերուն, եւ միայն ա'լդ ձեւով գնահատանքի  
զարնէր արցախցին, որ, ի՞նչ խօսք, կեանքի ասպարէզ իջաւ եւ  
քայլ առաւ ծանօթ ու անծանօթ ուղիներէ ներս երբ տակաւին  
ինքցինք կը կոչէր արտիախեցի, եւ հասաւ իր ալսօրին:

Անշուշտ՝ այս գործը մեծապէս շահած պիտի ըլլար որպէս գի-  
տական արտայալութիւն՝ եթէ Ղազարեանն անոր տուած ըլլար  
անձնանուններու, տեղանուններու եւ նիւթերու հետ առընչուող  
ցանկ մըն ալ, ճի՛շդ ալնպէ՛ս, ինչպէս որ անիկա կը շահի երկու  
ներդիր կողքերը կազմող արցախեան հնագիտական քարտէսներէն:  
Շահած պիտի ըլլար նաեւ եթէ հատորին մէջ արուող գունատիպ  
նկարներն ըլլալին քչիկ մը աւելի մեծադիր՝ աւելի եւս լստակա-  
ցնելու համար բովանդակութիւնն անոնցմով ներկայացուող հնա-  
գիտական նիւթերուն:

Այս բոլորէն ետք սակալն՝ ալժմ մեզի կը մնայ շնորհակալ ըլ-  
լալ, պարզօրէն երախտապարտ մնալ Մանիա Ղազարեանին, Արցա-  
խի հայկականութեան իր այս վկայագիրով, որ Անթիլիասի Գա-  
հակալին իսկ հաստատումով՝ Արցախի ալժմու գերալոյզ մթնոլոր-  
տին մէջ «այս հատորը, առաւել արժէք պիտի ստանալ մասնաւո-  
րաբար մէր ժողովուրդին համար, այն տեսանկիւնէն որ անով ...  
աւելի պայծառ լստակութեամբ եւ տոկուն առարկայականութեամբ  
ի յալտ կու գայ Արցախի հայկականութեան, այսինքն՝ հալութեան  
պատկանելիութեան իրողութիւնը» (էջ 9):

Ալժմ գիտական ճակատի վրայ Մանիա Ղազարեանի այս ու-  
սումնասիրութիւնը՝ կ'ընէ այն՝ ինչ որ արցախցի եւ այլ պատկա-  
նելիութեան հայերը՝ պատմութեան մէկ հեգնանքով Լեռնալին Ղա-  
րաբաղ կոչուած հողի սահմաններուն վրայ:

Եեկոն ՎԱՐԴԱՆ